ՀԻՆԳՇԱԲԹԻ, ՍԵՊՏ. 24—7 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1915

Կ. ՊՈԼԻՍ, Բ. ՏԱՐԻ, ԹԻՒ 432

ورچين لور

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐ

ԵՐԵԿՈՅԵԱՆ ՕՐԱԹԵՐԹ

10 ՓԱՐԱ

Թէլէֆոն 124 Պոլիս

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՊՈԼԻՍ ԵՒ ԳԱՒԱՌ	Տարեկան	300 ղրշ.	Արտ. 60
» »	Վեցամսեայ	150 ղրշ.	» 40
» »	Եռամսեայ	75 ղրշ.	» 20

Բարեկամական Համաձայնութեանց եւ Զիջումներու վերաբերեալ ազդերը ՁՐԻԱԲԱՐ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻՆ։

سياسى وادبى ارمنيجه يومى غزته

صاحب امتيازى: حراچيا در نرسيان

مدير مسئولى : واهان طوشيكيان

اداره : باب عالى جاده سنده نومرو ٧٣

PANPER-VERTCHINE LOUR
Journal Arménien Quotidien
Politique et Financier.

ՕՐՈՒԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՄԵԾ ԴԷՊՔԵՐՈՒ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ

Թանինէն.—

Համիլթըն իր ստացակայանը Սէլանիկ ցամաք ելաւ. կը խօսուի նաեւ թէ անգլիական մեծ արշաւախումբ մը պիտի հանուի հոն։ Վէնիզէլօս երկերեա բողոք մը բրաւ Անգլիոյ և Ֆրանսայի. յետոյ մէկէն ի մէկ հրաժարեցաւ։ Միեւնոյն ատեն Համաձայնութիւնը վերջնագիր մը տուաւ Պուլկարիոյ․․․

Այս բոլոր լուրերը անկասկած ամբողջ Եւրոպայի և նոյն իսկ ամբողջ աշխարհի մէջ անհուսալի հետաքրքրութիւն մը պիտի ծնցնեն և ամէն ակնարկ պիտի ուղղուի դէպի Պալքանները, … որովհետեւ օրերու մէջ տեղի ունեցող այս դէպքերը սկիզբը պիտի կազմեն այն ամենակարեւոր գործողութեան զոր եւրոպական պատերազմը պիտի պարտադրէ Պալքաններու մէջ։

Մէկ քանի օրէ ի վեր եկած լուրերը կը հաղորդէին թէ Տարտանէլ գտնուող անգլօ-ֆրանսական արշաւախումբին հրամանատարը Սէլանիկ եկած է, թէ վերջին այ 40,000 հոգինոց անգլօ-ֆրանսական ուժ մը պիտի հանուի հոն և թէ Վէնիզէլօս այս բոլոր եղածներուն դէմ միմիայն բողոքով մը բաւականացած է։ Այս խօսքութիւններով այնքան բացայայտ կերպով կը հասկցուէր կոր որ Տարտանէլի մէջ ութը ամիսէ ի վեր ոչինչ չկրցող ընող մեր թշնամիները նկատի առնելով Սերպիոյ ենթարկուած վտանգը, այդ կողմը կ՚երթային և գուցէ կը յուսային որ Ցունաստանն ալ պիտի կրնան իրենց ետեւէն քաշել։ Ցայտնի չըլլալով հանդերձ թէ Վէնիզէլօս ինչ պայմաններու տակ հրաժարած է, և ինչ որ ալ ըլլայ Քօնսթանթին թագաւորին անգլօ-ֆրանսական այդ արշաւախումբին մասին ունեցած գաղափարը, Ցունաստանի Քառեակին կողքին պատերազմելու համաձայնութիւնը գրեթէ կորսուած է։ Կը տեսնուի որ Պալքանեան գործերը իրենց վերջին փուլին մէջ մտած են։ Այս փուլին մէջ, Վէնիզէլօս ուզած է վերջին ծառայութիւն մը մատուցանել Համաձայնականներուն. առ այս՝ մէկ կողմէն զանոնք Սէլանիկ հրաւիրեր և միւս կողմէ երկերեա բողոք մը պատրաստեր և ամէն պարագայի մէջ ուզեր էր Թագաւորը կատարուած իրողութեան մը առջեւ դնել։ Եկաւ տես որ, Թագաւորը, որ միտքը դրած է սեւեռի գիտակցութեան ձեռքը չթողուլ երկիրը, վերջին անգամ այլեւս գիմադրեց և գայն երկրորդ անգամ ըլլալով իշխանութենէն հեռացուց։ Հելլէնները թող երախտապարտ ըլլան իրենց թագաւորին, ինչու որ վախճանը չատ գէշ պիտի ըլլար, ինչու որ կեդրոնի պետութիւնը որոշած էին Պալքաններու մէջ իրենց փափաքներուն դէմ եղնել ուղղողները ճզմել։

Տակաւին կացութիւնը շփոթ է։ Դէպքերը սինեմաթոկրաֆի արագութեամբ զիրար կը յաջորդեն ։ Ուստի կարելի չէ վճռական բան մը ըսել։ Ամէն պարագայի մէջ շատ ողբալի միտք մըն է այն որ փութացուց Զօր. Համիլթընի Սերպիոյ օժանդակութեան համիլը, ինչ տեսակ ուժով որ ալ ըլլայ։ Մեր թշնամիները տեսնելնուն պէս որ Սերպիոյ խնդիրը իրենց համար արեւմտեան եւ և արեւելեան ռազմաճակատներու դէպքերէն աւելի կարեւոր մահու և կենաց խնդիր մըն է, սոսկալի շփոթութեան մը մատնուեցան և հաւանաբար, այս շփոթութեան մէջ մտածելով որ իրենց ձախող նպատակները ձախող արդիւնք պիտի տան Համիլթընը օգնութեան փութացուցին։ Եթէ անոնք մտածած են թէ Տարտանէլի մէջ ճամբայ բանալու չյաջողող հրամանատարը պիտի կրնայ Մակեդոնիոյ ճամբան գոցել, շատ սխալած են, որովհետեւ Զօր. Համիլթըն նոյնիսկ եթէ իր հետ Ցունաստանն ալ քչած ըլլար, գործնական բան մը չպիտի կրնար ընել և Տարտանէլի մէջ իրեն չյանգացող բաղդը Մակեդոնիոյ մէջ ուրիշ գոյն մը չպիտի ստանար։ Քօնսթանթին այս ճշմարտութիւնը անմիջէ աւելի լաւ հասկցաւ և առաջքը առաւ այն աղէտին զոր Վէնիզէլօս կը պատրաստէր։

Փայլ Պուլկարիոյ տուած ծանուցագրին պարունակութեան, ասիկա բոլորովին նշանակութենէ զուրկ, ուրիշ բան մը չէ եթէ ոչ լոկ իր դայրոյթէն և ջղայնութենէն կազմած ունայնամիտ մը պարապ սպառնալիքը։ Կը կարծենք թէ Պուլկարիա խիստ չափաւոր ամայն խիստ որոշ պատասխան մը տուած է։ Ազգ մը ուրիշ ազգի մը ճանչելով օրէնս ալ բարեկամական և մեծամասնական զգացումներով կապուած ըլլայ, ոչ մէկ ատեն, ատանկ պաշտօնական փայլեաններու մէջ չկրնար իր շահերը մոռնալ։ Պուլկարներուն պարտականութիւնը նախ եւ առաջ եւ բացարձակապէս՝ պուլկար ըլլալ է։

Մէկ խօսքով, արդիւնքը յայտնի ըլլալով հանդերձ, տակաւին յայտնի չէ թէ այդ արդիւնքին հասնելու համար սա մէկ քանի օրուան մէջ դէպքերը ինչ ասպնայ մը պիտի անցընեն։ Ուստի, քիչ մը եւս համբերել պէտք է։ Մէկ երկու օրը բաւական պիտի ըլլայ ամէն հետաքրքրութիւն փարատելու։

Թուրանէն.—

Այլեւս կրնանք ըսել թէ Պալքանները պատերազմի մը նախօրեակին մէջ կը գտնուին. և խիստ մօտ պատերազմի մը։ Պուլկարիա մէկէն ի մէկ գահավիժող դէպքերու մէջէն, կը քալէ պատմութեան գուցէ ամէնէն մեծ ճամբան։ Եթէ ոչ վաղը, և նոյն իսկ միւս օր, բայց ամէն պարագայի մէջ խիստ համրուած մէկ երկու վաղերէ վերջ պուլկարեւսերպ սահմանագլուխին վրայ պիտի որոտան այն թնդանօթները, որոնք Պուլկարիոյ ազատագրումը պիտի հռչակեն ռուսական լուծէն և պատերազմին կրակը անցած պիտի ըլլայ Պալքաններու մէջ ալ, որ աշխարհ մըն է մեծ և արիւնոտ կռիւ ․․․

Երէկ լուր առինք թէ Պուլկարիա իր պատասխանը տուաւ։ Դեռ այս պատասխանը իր պարունակութեան յայտնի չըլլալուն պատճառաւ մտածել չատուած թէ՝ արդեօք Համաձայնականները պիտի կրնան մէկ երկու օր եւս յուսալ և կամ, աւելի ճիշդ խօսելու համար, կաեւի՝ պիտի ըլլայ դեռ գոնէ կարճ ատենի մը համար յետաձգել հանգիստութեանց լրացումը, իրեկուան կողմ, երէկ լուր հասաւ թէ Քառեակին դեսպանները Սօֆիայի կառավարութենէն իրենց անցագիրները ուզեր են։ Վաղն ալ պիտի լսենք գուցէ թէ Ռուսիա պատերազմ հռչակեր է Պուլկարիոյ դէմ Սակայն տակաւին Ռուսիոյ պատերազմը չսկսած, Պուլկարիա յարձակած պիտի ըլլայ Սերպիոյ վրայ որ սկսած պիտի ըլլայ համար առյ աւրատերազմի բանակներուն։ Ասիկա վճռական է և բացարձակ։

Ցունաստանի մէջ ալ Վէնիզէլօսի հրաժարիլը և հրաժարականին ընդունուիլը շատ զօրաւոր նշաններ են թէ մօտերս մեզի համար գոհունակութեան արժանի երեւոյթներ պիտի պարզուին։

Ամէն պարագայի մէջ մէկ երկու օրուան կեանք ունին Պալքաններու մասին մեր պաշտօնները։ Անկէ յետոյ բարեկամութիւնները, թշնամութիւնները բոլորովին պիտի հասկցուին և Քառեակին համար ուրիշ բան չպիտի մնայ ընելիք եթէ ոչ սպասել վճռական պարտութեան։

Հիլալէն.—

Վէնիզէլօսի անկումը ամենավճռական և ամենաահարկու հարուած մըն է Քառեակին համար։ Ցունաստան իր գործելու ազատութիւնը վերստանալով պիտի մնայ իր գինեալ չէզոքութեան մէջ և չպիտի թողլ տայ Քառեակին գործել իր ջուրերուն մէջ ազատօրէն, ինչպէս կը գործէր ցարդ, որով Քառեակին պիտի մնայ ընտրել մին սա երկու բաներէն․ կամ հրաժարիլ Սերպիոյ օգնութեան փութալէ և թողուլ զայն իր ճակատագրին և կամ բռնաբարել հելլէն չէզոքութիւնը, այսինքն պարտադրել Ցունաստանը կռուելու իրենց դէմ։

ՎԷՆԻԶԷԼՕՍԻ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Հիլալէն.—

Աթէնքի մեր թղթակիցը արդէն մատնանշած էր գործադիրին պատճառաւ Ցունաստանի մէջ յառաջ եկած դժգոհութիւնը, ինչ որ Վէնիզէլօսի գործն էր և այս վերջնոյն անկումը նախատեսած էր։ Այս նախատեսութիւնները կէտ առ կէտ իրականացան։ Համաձայնական շրջանակները ծափահարած էին գործադիրը, կարծելով որ ասիկա իրենց նպաստաւոր հանգամանք մը պիտի առնէր, բայց Վէնիզէլօսի անկումը իրենց ցաւալի պարտանք մը եղաւ։

Հաւաստի աղբիւրներէ քաղած լուրերուն համաձայն, գործադիրի հրամանը թագաւորին ստորագրութեան ներկայացուած օրէն իսկ՝ Վէնիզէլօսի և թագաւորին մէջ անհամաձայնութիւն մը յառաջ եկած էր։ Վէնիզէլօս նոյն իսկ այս անհամաձայնութեանց պատճառաւ հրաժարիլ սպառնացած էր։ Սակայն թագաւորը այս հրամանը ստորագրելով հանդերձ, ձեռք առնուած այս միջոցին մասին իր գիտողութիւնները վերապահած էր աւելի յարմար ժամանակի մը։

Տարակոյս չկայ որ Վէնիզէլօսի անկման պատճառը Սերպօ-հելլէն դաշնագրին տարբեր կերպով բացատրել ուզելէն յառաջ եկած է։ Քօնսթանթին թագաւորը և իր սպայակոյտը՝ փառաւ Գերմանիոյ վերջնական յաղթանակին, կ՚ուզեն այս դաշնագրին իմաստը սահմանել միայն Պալքանեան դէպքերուն համար։ Կը նկատեն որ Սերպիա արդէն մեծ պետութեանց հետ պատերազմի մէջ ըլլալով՝ Պուլկարիոյ եւ միջամտութիւնը Սերպիոյ դէմ չի պարտադրեր Ցունաստանը իր զինակցին օգնութեան փութալու։ Վէնիզէլօսեանները հակառակ տեսակէտը կը պաշտպանեն և կ՚ուզեն օգնել Սերպիոյ։ Այս երկու հակառակ հոսանքներն են որ այդ նախարարական տագնապը յառաջ բերին։

Եթէ Վէնիզէլօս իշխանութեան վրայ մնար՝ Պուլկարիոյ և Ցունաստանի միջեւ պատերազմը անխուսափելի էր։ Վէնիզէլօսեան թերթերը նոյն իսկ առաջ գացած էին պահանջելով որ Պուլկարիոյ վերջնագիր մը տրուէր և գործադիրին եւ կենալը պահանջուէր։ Թագաւորը այսպիսի անխոհեմ արարքներու արգելք եղաւ և նոյն իսկ ընդդէմ Վէնիզէլօսի չընդունեց իր ներկայութեան։

Զենք գիտեր թէ ով պիտի յաջորդէ Վէնիզէլօսի, սակայն մեծ բաղդ կայ որ այս վերջնոյն քաղաքականութեան հակառակորդ Կունարիսը գայ իշխանութեան գլուխ, և կամ Մ. Թէօթօքիսը կամ Զայիմիսը։

Մ. Թէօթօքիս երկար ատենէ ի վեր Կեդրոնի կառավարութեանց քաղաքականութեան կողմնակից է։ Վիլհէլմ կայսեր և Թէօթօքիսի բարեկամական յարաբերութիւնները ամբողջ Ցունաստանի ծանօթ են։ Մ. Ռալլիս՝ վերջին ընտրութեանց ատեն Կունարիսի կողմը ըլլալով, կատաղի հակառակորդ մըն է Վէնիզէլօսի քաղաքականութեան։

Վէնիզէլօսի անկումը, սոսկալի հարուած մըն է Համաձայնական Տէրութեանց համար, Պուլկարիայէն իրենց ստացածէն վերջ։ Այս տագնապը պիտի ազդէ նաեւ Ռումանիոյ վրայ։ Եթէ դէպքերը Ռումանիան Կեդրոնի Տէրութեանց թեւերուն մէջ նետելու հանգամանքը չունին, գոնէ պիտի ստիպեն զայն Կեդրոնի Տէրութեանց նպաստաւոր չէզոքութեան մը հետեւելու։

Ժրնէվեան Պատերազմ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՋԵԿՈՅՑ (335րդ ՕՐ)

Ծով. Ընդհ. Բանակատեղին, Սեպտ. 23 քուով.—

Տարտանէլի ճակտին վրայ.— Անաֆարթաներու մէջ մեր թնդանօթաձիգները Պէօյիւք-Քէմիքլիի շուրջ թշնամիին բանակետղը կրակի ներքեւ առին և բանակետղին մէջ մեծ խառնաշփոթութիւն ու կորուստ յառաջ բերին։ Արը Պուրնուի մէջ ընդհատաբար հետեւակազօրքի ու թնդանօթաձիգի կրակ փոխանակուեցաւ։ Ի Սէտ իւլ Պահր մեր աջ թեւին առջեւ թշնամիին պայթեցուցած ականէն և բաւ սովորութեան մեր ձախ թեւին դէմ ուղղուած թնդանօթաձիգի կրակէն զատ առաջ չեկաւ։ Թշնամի լրտեսաց նաւ մը անուղղակի կերպով փորձեց Կէլիպօլուն ռմբակոծել, բայց մեր հրետանիները փոխադարձեցին և ռումբ մը լրտեսաց նաւուն հանդիպելով անիկա հեռացաւ։

Բ.— Միւս ճակատներուն վրայ կարեւոր բան մը չկայ։

ՏԱՐՏԱՆԷԼԻ ՑԱՏԿԱՑՈՒԱԾ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԸ

ԱՅԼՈՒՐ ԿԸ ՂՐԿՈՒԻՆ

Քառեակին այն զինուորները որոնք Մուտրոսի մէջ կ՚սպասէին Տարտանէլ երթալու համար, ուրիշ տեղ մը ղրկուելու համար նաւ գրուեցան։ (Լ.)

Անգլօ-ֆրանսական

շահատակութիւններ

ԱՄՐՈՒՏ ԱՊԱՏ, 22.—Այժմարբի վրայ անգլ. զրահաւորի մը կողմէ նետուած ռումբերէն մէկը հանդիպեցաւ տեղւոյն իտալական հիւպատոսին տան, սպաննելով անոր ամբողջ ընտանիքը, որ կը բաղկանար 6 հոգիէ։ (Մ.)

ԱԼԱՑԻԷ, 21.—Այսօր ժամը 10ին՝ չորս ծխնելոյզով ֆրանս. զրահաւոր մը Անթալիոյ կողմէն գալով մեր նաւահանգիստին առջեւ երեւցաւ և ժամ մը հեռաւորութենէն 5 ռումբ արձակեց ձկնորսանաւի մը վրայ, առանց սակայն նաւուն հանդիպելու։ Անոր մէջ գտնուող ձկնորսները ծով նետուելով և լողալով ծովեզերք ելան։ Ասոր վրայ շոգենաւակ մը յածանաւէն գալով հին ձկնորսանաւին նման ճախ ուար մը ետին կապելով տարաւ։ Ցամաք ելած ձկնորսներն ու անոնց չարչըհաւաքուած բազմութիւնը «եռուհա՛ռ»ներով ողջունեցին մայրանաւին այս մեծ շահատակութիւնը։ (Մ.)

Պալքանեան Երկիրներ

ՊՈՒԼԿԱՐԻԱ

Ինչ պատասխաներ է Քառեակին

«Թուրանի Սօֆիայի թղթակիցը կը հեռագրէ թէ Պուլկարիա Քառեակին տուած իր պատասխանին մէջ ըսած է թէ՝ որովհետեւ պուլկար բանակներուն մէջ ռուսարեւելեան սպաներ գոյութիւն չունին, բնական է թէ, անկարելի է զանոնք վտարել։ Յետոյ պատճառ մը չունի Պուլկարիա որ կեդրոնի տէրութեանց և Թուրքիոյ դէմ պատերազմի, ուստի այդ առաջարկն ալ կարելի չպիտի ըլլայ ընդունիլ։ Պուլկար կառավարութիւնը ցաւ յայտներ է նաեւ որ Քառեակը անընդունելի առաջարկներ բրած է։

Դեսպաններուն անցագիրները յանձնուեր են

ՍՕՖԻԱ, 6.—Երէկ պուլկար կառավարութիւնը իր մերժողական պատասխանը տուաւ Քառեակին դեսպաններուն կողմէ եղած առաջարկներուն։ Միեւնոյն ատեն, ռուսական, ֆրանսական, իտալական, անգլիական և սերպիական դեսպաններուն անցագիրները առանց յապաղումի տրուեցան։ Ասոնք Պուլկարիոյ իրենց հպատակները Հոլանտայի դեսպանատան պաշտպանութեան յանձնեցին։ Ռուս դեսպանատունը իր թուղթերն ու տոմարները ռուս եկեղեցին փոխադրեց։ Այս վերջին դէպքերը Պուլկարիոյ ամէն կողմը ուրախութիւն պատճառեցին։ (Ա.)

ՍՕՖԻԱ, 6 (Ստեփանական).—Պուլկար գործակալութիւնը կ՚ըսէ.—«Երէկ իրիկուն Քառեակ Համաձայնութեան ներկայացուցիչները պահանջեցին իրենց անցագիրները։ Իտալիոյ դեսպանը թէեւ ռ և է ծանուցագիր չներկայացուց, սակայն միացաւ իր պաշտօնակիցներուն պահանջման։ Պելճիոյ դեսպանը եւս առաւ իր անցագիրները։ Սերպ դեսպանն ալ ուզեց իրը»։ (Պ.)

Մեկնումի պատրաստութիւններ

Քառեակին դեսպանատուներուն մէջ

ՍՕՖԻԱ, 6.—Պուլկարիոյ պատասխանը ստացուելէ վերջ, ռուս դեսպանատունը իր դրան վրայի զինանշանը վար առաւ և անոր տեղը դրաւ հոլանտական զինանշանը։ Քառեակին դեսպանատուներուն և հիւպատոսարաններուն յատուկ պաշտօնեաներուն և ծառաներու յատուկ գոյքերը դեսպանատուններն ու ռուսական եկեղեցին փոխադրուեցան։ (Թ.)

∴ Համաձայնութեան ներկայացուցիչները վերցուցին իրենց դեսպանատուներուն զինանշանները։

∴ Հոլանտայի ներկայացուցիչին յանձնուեցաւ պաշտպանութիւնը ֆրանսական, ռուս, բրիտանական, իտալական, պելճ և սերպ շահերուն ու հպատակներուն։

Ռուս դեսպանը կը մնայ

ՍՕՖԻԱ, 6.—Պուլկար գործակալութիւնը կ՚ըսէ.—«Ռուս դեսպան Մ. Սավինսքի, որ անկողին ինկած է կլեղտատապի տագնապի մը հետեւանքով Սօֆիա պիտի մնայ միւս դեսպաններուն մեկնումէն վերջը։ Իր բնակութիւնը պաշտօնական հանգամանք չպիտի ունենայ»։ (Պ.)

Վէնիզէլօսի հրաժարականը Սօֆիայի մէջ

ՍՕՖԻԱ, 6.—Ցունաստանի վարչապետ Մ. Վէնիզէլօս հրաժարած է։ Հրաժարականին լուրը հոս արտասովոր գոհունակութեամբ ընդունուեցաւ թէեւ, բայց քաղաքական շրջանակներու մէջ դեռ ոչ մէկ մեկնութիւն չտրուիր։ (Թ.)

Դեսպանները կը մեկնին.

ՍՕՖԻԱ, 6. Քառեակին դեսպանները որոնք երէկ իրենց անցագիրները առին, կը հաւաստուի թէ այսօր պիտի մեկնին Սօֆիայէն։ (Թ.)

Կարեւոր տեսակցութիւններ.

ՍՕՖԻԱ, 6.— Գահաժառանգ Պորիս իշխան երէկ գումարուող նախարարաց խորհուրդին ներկայ գտնուեցաւ և նախարարներու հետ երկարօրէն խորհրդակցեցաւ։ Վարչապետ Րատոսլաւոֆ ալ թագաւորէն ընդունուեցաւ և երկար տեսակցութիւն մը ունեցաւ։ (Թ.)

ՍՕՖԻԱ, 5 (ժամը 11). Թագաւորը ընդունեց Զօր. Եէքովը։ Երէկ իրիկուն ալ գահաժառանգը երկար տեսակցութիւն մը ունեցաւ Րատոսլաւոֆի հետ։ Ասկէ զատ գերման և աւստրիական դեսպանները երէկ այցելեցին Րատոսլաւոֆի և տեսակցութիւն մը ունեցան։ (Ս)

Ազգը, բանակը եւ կառավարութիւնը միացած.

ՍՕՖԻԱ, 6. (ժամը 7 ու կէս).— Րատոսլաւոֆի Քառեակին տուած որոշապատական պատասխանը բոլոր շրջանակներու կողմէ կը գնահատուի։ Պուլկար ազգը խիստ կը գնահատէ գահըիճին հետեւած ուղղութիւնը և անոր հանդէպ խիստ մեծ բարեկամութիւն ցոյց կու տայ։ Ազգին և բանակին ու կառավարութեան միջեւ միութիւնը կատարեալ է։ (Թ.)

ՍՕՖԻԱ, 5.— Պուլկար ընդդիմադիրներէն մէկը «Տնէֆնիկ»ի խմբագիրներէն մէկուն յայտարարեց. «Մենք ոչ մէկ ատեն միտք չունինք գահիճին քաղաքականութենէն տարբեր քաղաքականութեան մը հետեւելու։ Մենք ընդհակառակը կ՚ուզենք բառնալ անհամաձայնութիւնները»։ (Ս)

Ինչ կը կարծեն հելլէն շրջանակները.

Սէլանիկի «Նէա Ալիթիա» թերթը Աթէնքէն կ՚իմանայ թէ հելլէն ժողովրդական պաշտօնական շրջանակներուն մէջ կը կարծուի որ Պուլկարիա պիտի ջանայ Սէլանիկ-Ուսկիւպ երկաթուղիի գիծը գրաւել՝ արգիլելու համար Սերպիոյ բանակին պարենաւորումը։ (Լ.)

Անուանումներ

Սէլանիկի «Նէա Ալիթիա» թերթին Սօֆիայէն կը հաղորդեն թէ գահաժառանգ իշխան Պորիսի գօրավարի աստիճան տրուած է։ Զօր. Քութինչէֆ պատերազմական նախարար և Զօր. Եէքոֆ ընդհանուր սպայակոյտի պետ, Զօր. Գոյանճէֆ առաջին գօրաբանակի հրամանատար անուանուած են։ Իսկ Սավոֆ, Իվանոֆ, Վազէֆ և Ջէնոֆ զօրավարները ոլքայական հրամանով գործօն ծառայութեան կոչուած են։ (Տ)

ՍԵՐՊԻԱ

Քառեակէն օգնութեան կ՚ուզուի.

ՍՕՖԻԱ, 6.— Պաքրէշէն կը հեռագրուի թէ ինկատ առնելով Սերպիոյ դժուարին կացութիւնը, Նիշի կառավարութիւնը ստիպողաբար օգնութիւն խնդրեց Համաձայնութենէն։ Պուքրէշի քաղաքական շրջանակներուն մէջ այն կարծիքը կը տիրէ թէ հելլէն-պուլկար յարաբերութիւնները աղէկ են։

Մայրաքաղաքը կը փոխադրուի.

Սէլանիկ հրատարակուող «Նէա Ալիթիա» թերթին հաղորդ. 1 թուականով Պաքրէշէն կը հաղորդուի.— Նիշի մէջ տեղի ունեցած պատերազմական ժողովի մը մէջ որոշուած է որ Սերպիոյ մայրաքաղաքը փոխադրուի Պրիզրէն և ընդհ. բանակատեղին ալ Նիշ։ (Հ.)

Սերպ զին. շրջանակները

«Էքնի Ասըր» թերթը նիշէն կ'իմանայ.— Սերպ զինուորական շրջանակները փաստ են թէ Պուլկարիա պիտի յարձակի Սերպիոյ վրայ։ Կ'ըսեն թէ այս պարագան նկատի առնելու է, և խորհուրդ կուտան կառավարութեան Պուլկարիոյ վերջնագիր մը տալ։ (Հ.)

ՅՈՒՆԱՍՏԱՆ

Համիլթըն Սելանիկի մէջ

ՎԻԵՆՆԱ, 4.— Հոկտ. 1 թուով Սելանիկէն կը հաղորդուի.— «Լամթռչ-Թրէփիլ» անուն ֆրանսական զրահաւորն ու անգլիական թորփիլանաւ մը հոս բերին Զօր. Համիլթըն և իր սպայակոյտը, ֆրանսական սպաներէն 20 հոգի և մաս մը զինուոր։ Ասոնց ամէնը պանդոկներու և տուներու մէջ տեղաւորուած է։ (Պ.)

Անգլիական յածանաւեր Սելանիկի առջեւ

ՎԻԵՆՆԱ, 4.— Սելանիկէն կը հաղորդուի Հոկտեմբեր 2 թուով. Ճամբայ մը անգլիական յածանաւեր ժամանեցին հոս։ Այսօր 40,000 հոգինոց զինուոր մը ցամաք հանուելու կ'սպասուի (Պ.)

Ֆրանսական զօրք Դարտանէլի մէջ

ԼՈՒԿԱՆՕ, 5.— Միլան հրատարակուող «Սէքոլօ»ի կը հեռագրուի Սելանիկէն, Հոկտեմբեր 3 թուով.— «Ցարդ ֆրանսական տասնըվեց մեծ փոխադրանաւ հասան Թարսոպոլոս, սակայն տակաւին չմտան նաւահանգիստ։ Ցամաք հանուելիք զօրքը պիտի ծառայէ պաշտպանելու Կէվկէլի-Վէլէս երկաթուղին»։ (Պ.)

Համիլթըն կը տեսակցի Զօր. Մոսկոպուլոսի հետ

ՊԵՐԼԻՆ, 3.— Երէկ Սելանիկ հասած Զօր. Համիլթըն Զօր. Մոսկոպուլոսի հետ կարծիքի փոխանակութիւն մը ունեցաւ դաշնակիցներու զինուորներուն քաղաք զինուոր հանելու մասին։ (Պ.)

Սելանիկ հասնող կ'ուզէ Աթէնքէն

ԼՕԶԱՆ, 4.— Ֆրանսական զինուորները հասան Սելանիկի բացերը։ Հեյլէն հրամայուր Աթէնքէն հրահանգ ուզեց թէ թոյլ պիտի տրուի՞ որ ցամաք զօրք հանեն դաշնակիցները։ Անգլիացիք Սելանիկի մէջ 15,000 զինուորի պէտք եղած հացին համար պայմանագրութիւն մը կնքած և ամէն գատ ալ յարգ և խոտ գնած են։ (Ի.)

Վենիզելոսի բողոքը

ՎԻԵՆՆԱ, 4.— Աթէնքէն կը հաղորդուի.— Վէնիզէլօ անգլ. և ֆրանս. դեսպանատուներու մօտ բողոքեց անգլօ-ֆրանսական զինուորական ուժերուն Սելանիկ հանուելուն առթիւ, ինչ որ կը նըշանակէ բռնաբարում Յոյնէն չէզոքութեան։ (Պ.)

ՊԵՐԼԻՆ, 4.— Բարիզի թերթերը կը գրեն թէ Յունաստան Թէնէտոսի և Միտիլլիի դաշնակիցներու կողմէ գրաւուած ատեն չբողոքեց, որով հիմայ ալ բողոքելու իրաւունք չունի։ «Էքօ տը Բարի» կ'ըսէ.— Յունաստանի բողոքը ուրիշ բան չէ եթէ ոչ ստիպ մը դաշնակիցներու և Յունաստանի միջեւ կապուած մը առաջ բերելու։ Եթէ Յունաստանի թագաւորը այնպէս կը կարծէ թէ այդ բողոքը սուզի պիտի նստի, պէտք չէ մոռնայ որ երկիրը մեծ վտանգի մը ենթարկուած է։ (Պ.)

Վենիզելոս կը հրաժարի

ԱԹԷՆՔ, 6.— Վէնիզէլոս հրաժարեցաւ և հրաժարականն ալ ընդունուեցաւ։ (Մ.)

ՍՕՖԻԱ, 6.— Հեյլէն նախարարաց խորհուրդը հաստատած է Վէնիզէլոսի հրաժարականը։ (Ս.)

Կոմնարիսի յայտարարութիւնը

ՍՕՖԻԱ, 6.— Աթէնքէն կը ծանուցուի թէ նախորդ վարչապետ Մ. Կունարիս հետեւեալ յայտարարութիւնները ըրեր է. «Եթէ հեյլէն կառավարութիւնը մասնակցի պատերազմին, Սերպիոյ աներու համար, անիկա պարզապէս պիտի նշանակէ Յունաստանի անձնասպանութիւնը։ Ասոր համար պէտք է խզուի սերպեւ-հեյլէն համաձայնութիւնը»։ (Մ.)

Նոր ձեռնարկութիւններ

Աթէնքէն հասած վերջին լուրերու համաձայն պաշտօնաթերթը արքայական հրամանագիր մը հրատարակած է, որով ամբողջ երկրին մէջ երկուշաբթէն համար «մորաթօրիում» կը հռչակուի։

— Ծովային նախարարութիւնը սախրողական ամանով մը՝ օտար երկիր գտնուող արքայական նաւատորմին բոլոր պահեստի սպաները կանչեց։

— Հեյլէն կառավարութիւնը բոլոր շոգենաւերը և երկաթուղիները իրեն իշխանութեան տակ առաւ։

— Նմանապէս Աթէնքէն լուր կը տրուի որ մօտ ատենէն թագաւորական նոր հրամանագրով մը սահմանի տակ պիտի կանչուին ցարդ զինուորական ծառայութիւն չըրած պահեստինները, ցարդ չներկայացողները և ամէն անոնք որ օտար երկիրներու մնած են։ (Լ.)

Հոյնց զինուորագրութիւնը

«Թանին» կը հաստատէ թէ Վէնիզէլոսի դահլիճ մտադրած էր նոր Յունաստանի Հրեաները զէնքի տակ առնել։ Նոյն իսկ 5-10 դասակարգ հրեայ զինուորներ զէնքի տակ կանչուելով հին Յունաստան պիտի փոխադրուէին և հոն մարդանք ընելէ վերջ իբրեւ բաղաքապահ զօրքեր պիտի գործածուէին քաղաքներու պահպանութեան։ Բնական է թէ Վէնիզէլոսի անկումով այս որոշումը պիտի փոխուի։

Զօրաշարժին շուրջ

Թէեւ պուլկարականէն աւելի գանգատ սակայն կանոնաւորապէս կը շարունակուի հեյլէն զօրաշարժը։ Պատերազմական նախարար Զօր. Տանկլիսի տուած տեղեկութեան համաձայն, հաւաքուած ուժերը հասած են 450,000 հոգիի։

Խնդիր է այժմ գիտնալ թէ այս բանակը զինեալ չէզոքութեան վրա՞յ պիտի մնայ, թէ պատերազմի պիտի մտնէ, Ռատօսլաւօֆի այն յայտարարութեան վրայ թէ ինք չի հաւատար որ Յունաստան զինեալ չէզոքութենէն դուրս պիտի ելլէ նոյն իսկ եթէ Պուլկարիա Սերպիոյ վրայ յարձակի։ Ռատօսլաւօֆ աւելցուցած է թէ՝ եթէ Յունաստան չարժէր իսկ՝ Պուլկարիա այդ պարագային համար ալ ամէն միջոց ձեռք առած էր։

Այս յայտարարութիւնները Աթէնքի մէջ խորունկ ազդեցութիւն գործած են, որովհետեւ հոն փաստ են թէ Պուլկարիա Սերպիոյ վրայ պիտի յարձակի։ «Աթինա» թերթը կ'ըսէ թէեւ թէ Աթէնքի պուլկար դեսպան Մ. Բասարօֆ սահմանագլուխի դէպքերէն խուսափելու համար կարգ մը առաջարկներ ըրած է Յունաստանի, բայց այս առաջարկները ընդունուած բլլալուն վրայ փաստ չէ։ Սակայն և այնպէս երկու կողմէ ալ սահմանագլուխի զինուորները ետ քաշուած են և չէզոք գօտի մը յառաջ բերած։

Բեթերպուրկէն Աթէնք հասած լուր մը համաձայն, Սազոնօֆ հեյլէն դեսպանին բացատրած է որ այժմ յարմար առիթ մըն է, ոչպէսզի Յունաստան իր չէզոքութենէն դուրս ելլէ։ (Լ.)

ՌՈՒՄԱՆԻԱ

Միութենականներու յայտարարութիւնները.

ՊՈՒՔՐԷՇ, 6.— Քառեակ Համաձայնութեան կուսակիցներուն կողմէ հիմնուած Միութենական Դաշնակցութիւնը հինգշաբթի օր յայտարարութիւն մը պիտի ուղղէ երկրին, ապացուցանելու համար թէ անհրաժեշտ է պատերազմ հաչակել կեդրոնի տէրութիւններուն դէմ։ Թաքէ Եօնէսքու խօսելով «Ռումանիա»ի մէջ պայքանեւած նոր պատերազմին վրայ, կ'ըսէ թէ Ռումանիա պէտք է սուրը նետէ այս նոր ասպարէզին վրայ։ Կառավարական մամուլ ուշ է մեկնութենէ կը զգուշանայ։ Հանրային կարծիքը մեծ հանդարտութեամբ դէպքերուն կը սպասէ։ Պուլկարիոյ հանդէպ Ռումանիոյ ընթացքը ոեւէ փոփոխում չպիտի կրէ Քառեակ Համաձայնութեան հետ պատերազմի մը պարագային։ (Մ)

∴ Պերլինի մէջ համոզում կը տիրէ թէ Ռումանիա չպիտի խառնուի Քառեակին չյաջողելիք խառնուիներէն և պիտի զինաթափէ անոնց։ Այս կարծիքը կը հաստատեն Ռատօսլաւօֆի Սթամպուլով եաններուն ըրած յայտարարութիւնները թէ Պուլկարիոյ և Ռումանիոյ յարաբերութիւնները սիրալիր են և թէ կեդրոնի տէրութեանց սերպիական արշաւանքին ամբողջ տեւողութեան միջոցին Ռումանիա չէզոք պիտի մնայ, նոյնիսկ եթէ ուրիշ կնճռոտութիւններ ծագին Պալքանի մէջ։ Կ'ըսուի թէ 14 օր առաջ համաձայնութիւն կնքուեր է Պուլկարիոյ եւ Ռումանիոյ միջեւ, բայց Ռատօսլաւօֆ չէ ուզած անիկա յայտնել։ (Մ)

Թրանզիթի խնդիրը.

Ռումէն նախարարութիւնը Շէնքէրի ընկերութեան կրկին թոյլտուութիւն տուաւ մաքսային փոխադրութիւններ ընելու։ Շէնքէրի Տունը Պոլսոյ մէջ ևս մասնաճիւղ մը ունի, հետեւաբար նոյն տունը կրնայ Պուքրէշի, Կալացի և Պրայլաի հետ փոխադրութիւններ ստանձնել։

Եւրոպական Պատերազմ

(ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ, ՕՐ 58)

ԱՆԳԼԵՒՖՐԱՆՍԱԿԱՆ ՅԱՐՁԱԿՈՂԱԿԱՆԻՆ ՇՈՒՐՋ

Այս գիշեր հաղորդուած գերման ցեկոյցը կ'ըսէ.— Նեօվէյլի հիւսիս-արեւելեան բարձունքին վրայ ետ մղեցինք ձեռնառումբերով Ֆրանսացիներուն կատարած մէկ յարձակումը։ Ի Շամբանիը Ֆրանսացիք երէկ փորձեցին ընդհանուր յարձակողականի վերսկսիլ ամբողջ ճակտին վրայ։ Հրետանիի բուռն կրակի մը օժանդակութեամբ, որ կէս օրէն ետքը մեծ սաստկութեան հասաւ, թշնամին կարծեց թէ պիտի կրնար խախտել մեր դիրքերը, ձեռնարկելու համար ծրագրեալ ընդհանուր յարձակման, այն զօրքերով, զորս պատրաստ կը պահէր այս նպատակաւ, բովանդակ ճակտին վրայ, և սակայն իր դիրքերուն դէմ ուղղուած մեր հրետանիին կրակով մէկ քանի կէտի վրայ յաջողեցան յառաջ մղել իր զօրքը և ուր որ անոնք յարձակած գործեցին, ետ մղուեցան ծանր կորուստներով։ Այսպէս Ֆրանսացիներուն կողմէ քանիցս կրկնուած յարձակումները Սօմբի—Սուէն ճամբուն վրայ, խորտակուեցան։ Վեյ Սէն Թօմայի հիւսիսակողմը, հիւսիս-արեւելակողմը և հիւսիս-արեւմտակողմը եւս իրենց յարձակումները ապարդիւն մնացին։

Ռուսական կռիւները

Այս գիշեր հաղորդուած գերման ցեկոյցը կ'ըսէ.— «Արեւելեան ռազմադաշտ.— Մարէշալ ֆոն Հինտէնպուրկի բանակներուն խումբը.— Թշնամին երէկ նոր բուռն խոշոր յարձակումներու ձեռնարկեց ընդմէջ Տրիգվիաթի լիճին և Բ...վիշի, սակայն ետ մղուեցան ու խորտակուեցան մեր կրակին ներքեւ. Բօսանքի մօտ և Վիշնեւի լիճին խիստ մօտ Ռուսները մէկ քանի փոքր յաջողութիւններ ձեռք բերին, սակայն մեր հակայարձակումները հետեւանօք կացութիւնը ի նպաստ մեզի փոխուեցաւ անոնց, թշնամին համար ծանր կորուստներով։

Ամենավերջին Հեռագիրներ

ՍՕՖԻԱՅԷՆ ԿԸ ՄԵԿՆԻՆ ՏԵՏԵԱՂԱՃ

ՍՕՖԻԱ, 6.— Բոլոր դեսպանները, իտալականն ալ մէջը ըլլալով, վաղը Սօֆիայէն պիտի մեկնին Տէտէաղաճ, կէսօրէ վերջ ժամը 5ու կէսին մասնաւոր կառախումբով։ Սերպ դեսպանն ալ վաղը պիտի մեկնի։ (Մ.

ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ԵՒ ՖՐԱՆՍԱՅԻ ՄԻՋԵՒ

ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹԻՒՆ

ՍՕՖԻԱ, 6.— Ֆրանսայի կառավարութիւնը արտօնած ըլլալով Ֆրանսա գտնուող պուլկարներուն մեկնումը, Պուլկարիա ալ որ իր Պուլկարիոյ մէջ գտնուող ֆրանսացւոց մեկնումը։ (Մ.

ՀՈԼԱՆՏԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

ՌՈՒՍ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿԸ ՏԵՂԱՒՈՐՈՒԻ

ՍՕՖԻԱ, 6.— Հոլանտայի դեսպանը տեղաւորուեցաւ Սօֆիայի ռուս դեսպանատունը։ Այսօր ռուս դեսպանատան դրան վրայ հոլանտական գինանշան դրուեցաւ։ (Մ.

Մաճառ թերթերը

եւ Քառեակին առաջարկները

ԲԷՇԹԱ, 5.— Թերթերը միաձայնութեամբ համակարծիք են թէ Համաձայնութեան կողմէ Պուլկարիոյ ուղղուած վերջնագիրը ոչ ոք չահարեկեր։ Ռուսիոյ կողմէ պուլկար զգայնականութեան եղած կոչը իր փափաքած արդիւնքը չունեցաւ։ «Բէյթէր Լոյտ» կը գրէ.— Մակեդոնիոյ մէջ Համաձայնութեան կատարած գործերը իրեն համար յուսադրիչ պատրուակներ են վերջ տալու համար Տարտանէլի իր յուսահատ ձեռնարկին։ (Պ

Հօհէնցօլէ իշխան կը վերադառնայ

Ֆէրտինանտ թագաւորին

ՍՕՖԻԱ, 6.— Պուլկար հեռագր. գործակալութենէն.— Պոլսոյ գերման դեսպան Պ. տը Վան կէնհայմ Պոլիս վերադարձած ըլլալով, Հօէնլօէ իշխան որ հոն կը գտնուէր իբր արտասովոր դեսպան վերադարձած է Պոլսէն։ Իշխանը Սօֆիա հասաւ և կը բնակի արքայական պալատին մէջ իբր հիւր թագաւորին։ (Պ.

ՅՈՒՆԱՍՏԱՆ ԿԸ ԳՐԱՒԷ

ՍԵԼԱՆԻԿ-ՄԱՆԱՍՏԸՐ

ԵՒ ՍԵԼԱՆԻԿ-ՍԿԻՒՊ ԳԻԾԵՐԸ

ԱՄՍԹԷՐՏԱՄ, 5.— Այս քաղաքին մէկ թերթը կ'իմանայ Լոնտոնէն թէ յունական կառավարութիւնը գրաւած է Սելանիկ-Մանասթըր երկաթուղոյ գիծը մինչեւ Քանալի, ինչպէս նաև Սելանիկ-Սկիւպ գիծը մինչեւ Կէվկէլի, յունական իշխանութիւնք իրենց հսկողութեան տակ առած ըլլալով զանոնք։ (Պ.

Որ Ռուսերը կ'անցնին

գետէն ցողալով

ՎԻԵՆՆԱ, 5.— Թերթերը կը տեղեկանան Չէրնովիցէն.— Վերջին գիշերը. Ռուսերը ձեռնարկեցին Պեսարապիոյ սահմանագլուխին վրայ, Չէրնովիցի հիւսիս-արեւելակողմը ծայրայեղօրէն բուռն յարձակում մը որ տեւեց իրիկուան ժամը 9էն մինչեւ կէս գիշեր։ Անոնք մղեցին 5 յարձակումներ որոնք բոլորն ալ ետ մղուեցան։ Ռուսերը ոչ մէկ կողմ չկրցին նուազագոյն յաջողութիւն մը ձեռք բերել կէտի մը վրայ։ Ռուսերը փորձեցին լողալով անցնիլ Բրութէն, յարձակելու համար մեր այն դիրքերուն դէմ որոնք հաստատուած են ռուս սահմանագլուխին մօտ բայց անոնցմէ շատեր խեղդուեցան գետին մէջ այս ձեռնարկին պահուն։ (Պ.)

Անգլօ-ֆրանս. յարձակողականը

ՊԵՐԼԻՆ, 5.— Մ. Սթիկման «Պունտ» թերթին մէջ կ'ըսէ թէ անգլօ-ֆրանսական մեծ յարձակողականը ձախողած է։ (Պ.)

Մ. Պարք ի՞նչ անդիւնք ձեռք բերաւ

ՊԵՐԼԻՆ, 5.— Լոնտոնէն կը հաղորդուի.— «Թայմզ» կ'ըսէ թէ ռուս ելմտական նախարար Մ. Պարքի այցելութիւնն ի Լոնտոն իբր արդիւնք ունեցաւ սա թէ Անգլիոյ պանքան միջոցներ ձեռք առաւ ընծայելու համար ռուս վաճառականութեան մեծ վարկ մը մինչեւ 20 միլիոն անգլ. ոսկւոյ։ (Պ.)

Մոսկուայի ոզբական մը

ՊԵՐԼԻՆ, 5.— Լոնտոնէն կը հաղորդուի.— «Տէյլի Նիուզ» կ'իմանայ Նիւ Եօրքէն թէ Նիւ-Օրլէանէն հասած լուրերու համաձայն սոսկալի ուրական մը սկսած է Մէքսիկայի ծոցին մէջ ի Լուիզիանա և ի Միսիսիփի։ 500 զոհեր կան։ 350 փոքր շոգենաւեր կորսուած են։ Շատ մը ուրիշներ ալ փճացուած են։ (Պ.)

Մոսկուայի անցուդարձերը

ՊԵՐԼԻՆ, 5.— Լոնտոնէն կը հաղորդուի.— «Թայմզ»ի կը հեռագրուի Բեթերպուրկէն թէ պաշտօնական ցեկոյց մը որ հրատարակուած է Սեպտ. 27ին Մոսկուայի փողոցներուն մէջ ոստիկանութեան և ժողովուրդին միջեւ ծագած կռիւներու մասին, կ'ըսէ թէ ամբոխը սկսաւ նախ խոյլ ոստիկանութեան ձեռքէն գինով գինուոր մը որ ձերբակալուած էր։ Անիկա կեցնել տուաւ յետոյ թրամվէյի կառք մը, յետոյ պուլվարի փողոցը պաշարեց։ Ոստիկանութիւնը փորձեց ցրուել ամբոխը, բայց չյաջողեցաւ։ Վերջ ի վերջոյ, ստիպուեցաւ կրակել, մէկ քանի սպաներ և ցուցարարներ և կողմէ ծանրապէս վիրաւորուեցան վերջ։ Ռուս պաշտօնական ցեկոյցը կ'աւելցնէ թէ ժողովուրդին դժգոհութեան պատճառը ոստիկաններուն գինովութեան է գերծ մնալն էր։ (Պ.)

Հնդկաստան եւ Պ. րսկաստան

ՊԵՐԼԻՆ, 5.— Լոնտոնէն կը հաղորդուի.— Բիւթէրի կը հեռագրուի Սիմլայէն թէ Հնդկաստանի փոխ-արքան փակելով օրէնսդրական ժողովի դրութաշրջանը ըսած է թէ հնդկական սահմանագլուխի զինուորները յաճախ յարձակումները կրեն մոլեռանդ ցեղերէ և թէ պատերազմին սկիզբէն ի վեր մեծ գրգռութիւն մը կը տիրէ Պարսկաստանի մէջ։ (Պ.)

Լորտի մը զաւակը

ՊԵՐԼԻՆ, 5.— Լոնտոնէն կը հաղորդուի.— Լորտ Քիչընէրի զաւակը երեսփոխան Րօպէրթս սպաննուեցաւ վերջին կռիւներուն մէջ։ (Ի.)

Ի՞նչ կը փնտռեն Սպանիոյ

ժողովուրդն ու թագաւորը

ՊԵՐԼԻՆ, 5.— Բարիզէն կը հաղորդուի.— «Բըթի Բարիզիէն» կ'իմանայ Մատրիտէն.— Վարչապետ Մ. Տաթօ խօսելով միջազգային կացութեան վրայ, յայտարարեց թէ ժողովուրդն ու թագաւորը կը փափաքին որ պատերազմիկները իրենց հաշտութեան ժողովները Սպանիոյ մէջ գումարեն։ (Պ

Ֆրանսական նաւ մըն ալ

ՊԵՐԼԻՆ, 5.— Լոնտոնէն կը հաղորդուի.— Բիւթէր կ'իմանայ Մարսիլիայէն թէ Հոկտ. 3ին, ընդծովեայ մը Սէրիկօի կղզիին բացերը, յունական եզերքին մօտ, ընկղմած է ֆրանսական «Բրօվէնսիա» շոգենաւը որ 3000 թօ՛ն տարողութիւն ունէր։ Նաւազախումբը ազատուած է։ (Պ)

Ռուսերը եւ Հրեաները

ՎԻԵՆՆԱ, 5.— Պատերազմի մամլոյ բանակատեղին կը հաղորդէ.—

Պոտոլինայի պաշտօնական տեղեկագիրները Ռուսերուն կողմէ գործուած վայրագութիւններ ցոյց կուտան իրենց վերջին յարձակողականին պահուն Կալիցիական Սէրէթէն անդին։ Ռուսերը ռանց պատճառի դէշ վարմունք մը ունեցեր են 9 հրեաներու դէմ, որոնց մին Պրէխէր անուն, 90 տարեկան և յետոյ բոլորը մէկ կախեր են։ Սալէսքիի մօտ, հրեայ ագարակապան Բուպլի և անոր տղան սպաննուեր են ռուս զինուորներուն կողմէ։ Ուրիշ 3 հրեաներ ալ, ռուսերու կողմէ սպաննուեր են։ Պօյանի մէջ, ռուս զինուորները տուն մը տարեր են հրեայ մանկամարդ աղջիկ մը, Լէա Լէհի անուն և զայն բռնաբարեր են տալով անոր ամենավայրագ տանջանքներ։ Ցեայ, հրկիզեր են տունը, ուր խեղճ աղջիկը այրուեր է ողջ ողջ։ (Պ.)

ԻՏԱԼԱԿԱՆ ԿՌԻՒՆԵՐԸ

ՎԻԵՆՆԱ, 5.— «Քօրէսբօնտէնց Պիւրօ» կ'ըսէ. Հոկտ. 1ի իտալական ցեկոյցը խօսելով այն յարձակմանց վրայ որոնք փորձուեցան իտալական գօրաց կողմէ Նիգլիի Վըրի և Վօտէլ Վըրի մէջ, ինչպէս նաեւ Թօլմայն, կ'ը է թէ այդ յարձակումներու միջոցին խլուեցան մեզմէ զօրեղապէս ամրացեալ խրամներ հակառակ հողային մեծ դժուարութիւններու և մէկ քանի երկոտասնեակ գերի բռնուեցան մեզմէ։ Այս լուրը անճիշդ է։ Թշնամին յարձակմունք կեցուցեցան արգելքի մեր երկու գծերուն միջեւ և բացարձակապէս անհիմն է թէ Իտալացիք գերի բռնած են մեզմէ մէկ քանի երկոտասնեակ։

Միւս կողմէ Սանթա-Մարիաի և Սանթա-Լուչիայի բարձանց դէմ իտալական հետեւակազօրաց յարձակումները չյաջողեցան ու իսկ լայննալ։ Անոնք ետ մղուեցան և խորտակուեցան մեր հրետանիին կրակին տակ, սկիզբէն ի վեր։ Թօլմայնի մէջ թշնամիին յարձակմունք նոյնպէս ետ մղուեցան։ Սեպտ. 28էն 30, մեր զինուորները հոն գերի բռնեցին 5 սպայ և 406 իտալացի զինուոր։ (Պ.)

Տօքթ. Վ. ԹԱՇՃԵԱՆ

ՎԻՐԱԲՈՅԺ-ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Կ'ընդունի ամէն օր կէս օրէ ետք, ժամը 1էն սկսեալ, իր դարմանատան մէջ, Բերա, Թագսիմ, Ամերիկեան հիւանդանոցին դէմ։

Կիրակի օրերը՝ ժամադրութեամբ։

Թելեֆօն թիւ Բերա 524.

Վ. եւ Հ. ՏԷՐ-ՆԵՐՍԷՍԵԱՆ

Տպարանը եւ Թղթավաճառատունը փոխադրուած է Սիրքէճի Քօփրիւլիւ խան թիւ 3